

գուհին թէ “ Ի՞նչ ընեմ, ի՞նչպէս աղքիմ թէ որ ալ տէրութիւն չունենամ, : : — Ըստ աղջիկը . “ Ինձի պէս ծիծաղէ, պարէ, երգէ,, . ու աս ըսելով սկը. սաւ ինքը ծիծաղիլ, պարելու երգել : Թագուհին որ ամենեին այն բաներուն ախորժ չունէր, ըստ Բերոնելին . “ Դու իմ տեղս ի՞նչ պիտի ընես, որ ամենեին պատառութեան վարժած չէս,, : — Չեմ գիտեր ընելիքս, պատասխանեց գեղացին, բայց կ'ուզէի փորձել. վասն զի լսած եմ թէ թագուհի ըլլալ աղէկբան է : Քանի որ աս դաշնագրութեան վրայ էին, վհուկը հոն հասաւ՝ ըսելով գեղջուկ աղջկանը . “ Կ'ուզէն պառաւ թագուհոյն վիճակը փորձել, տեսնել թէ թագուհին վիճակին փառաւորութիւնը բանիդ կու գայ թէ չէ,, : — Կ'ուզէմ, ըստ աղջիկը : Ու նոյն վայրկենին մէջ կնձիւները ծածկեցին աղջկան ճակատը, մազերը Ճերմիցան, ու դէմքը թթուեցաւ, գլուխը սկսաւ շարժիլ բոլոր ակաները մէկտեղ, և մէկէն հարիւր տարուան եղաւ : Վհուկը պղզափ առուփ մը կը բանայ և մէջէն պաշտօնեաներու ու պալատականներու բազմութի մը կը հանէ՝ ճոխութի հագուած : Ասոնք դուրս ելլալու ատէն կամաց կամաց կը մեծնան և կը սկսին իրենց յարդութիւնները ընել նոր թագուհուցոյն : Մեծ կոչունք մը կը պատրաստեն իրեն, բայց բերոնէլ ոչ ախորժակ ունէր և ոչ ժամելու կարողութիւն . ու ամելցած ափշած մնացեր եր, և ըսելիքը ընելիքը չեր գիտեր. կը հազար սարսափելի կերպով մը խղդուելու չափ . հայլի մէջ կը նայէր ու կապէկ մը ալ տգեղ կը աեմար ինքըլիքը, ու ցաւելով կը մտածէր՝ թէ ի՞նչ անխելքութեամբ թագուհի ըլլալու փափաքեցաւ : Իսկ բուն ճշմարիտ թագուհին՝ անկիւն մը քաշուած կը ծիծաղէր ու կը սկսէր գեղեցկանալ, մազերը և ակրաներն ալ տեղը կու գային . թարմ և կարմրագոյն երես մը կ'ունենար, և կորատուելով մը ոռքի վրայ կ'ելլէր . բայց ինքն աղոստ հին ու պատեղի հագուստներովը կարծես թէ մոխիրներու մէջ թաթիստած էր : Աս կերպ հագուստին չէր վարժած ամենեին, անոր համար սկսաւ նեղանալ, սկահապաններն ալխոհակէրոցի աղախիններէն մէկը զնքը կարծելով՝ կ'ուզէին պալատէն գուրս վլնտել : Ան ատեն բերոնէլ ըստ իրեն . “ Ահա թագուհի ըլլալուդ համար շփոթեր ես, իսկ ես ալ թագուհի ըլլալովս . առ ահա քուկին պսակդ, առուր ինձի իմ մոխրագոյն հագուստս,, : Ու մէկէն առանց ժամանակ տալու որ մտածէ, նորէն փոփոխութիւնը չուտ մը եղաւ, և թագուհին ծերացաւ ու գենջուկը երիտասարդացաւ : Հազիւ թէ փոփոխութիւնն եղաւ, պառաւը ըստ զջաց այս բանիս վրայ, բայց ալ ժամանակ կը անցեր էր : Վհուկը գասապարաեց զատոնք՝ իւրաքանչիւրը կենալու իրեն վիճակին մէջ : Թագուհին կու լար ամեն օր՝ իր պառաւութեան ցաւերը քաշելով, ու կըսէր . “ Ափսոն, թէ որ Բերոնէլ եղած մնացած ըլլայի, իրաւ հիմա հիւլի մը մէջ բնակած կ'ըլլայի, ու շագանակով կ'ապրէի, բայց պարելով կ'անցընէի ատենս ժառին տակը հովուաց հետ իրենց սրնդին ձայնովը : Ի՞նչ բանի կու գայ այս փառքն ու հանգիստը, երբ ես ամեն բանի մէջ նեղութիւն կ'իմանամ, ու այսչափ հարստութիւնն ու ծառաներու բազմութիւնը չեն կրնար դարման մը ընելիններէն , : Այս ախուր մտած մունքներն իր հիւանդութիւնները օրէ օր կ'աւելցընէին . տասուերկու թժիչք քովք միշտ իր ցաւերը շատցը.

նելու կարծես կ'աշխատէին : Դրաէն ամենքը իր վրայ եղած խնամքը տեսնելով՝ զինքը կ'երանէին, ու ինքը մտածելով գեղջուկին հանգիստ վիճակն որ կորանցուց՝ կը հալէր ու կը մաշէր : Վերջապէս երկու ամսէն մեռաւ : Երբոր իմացաւ Բերոնէլ թագուհուոյն մահը, ուրախացած կը պարէր իր ընկերներովք ծաղկալից գալաջին մէջ յստակ առուակի մը եզերքը . վասն զի հասկցաւ որ շատ խելացի ու երջանիկ գտնուած է թագուառուութիւնն կորանցընելով : Վհուկը գարձաւ զինքը տեսնելու, և իրեն իրեք հոգի առաջարկեց, որոնց մէկը երիկ ընտարէ իրեն . մէկը ծեր, բնութեամբ ախուր, անհաճոյ, նախանձուած և անգութ, բայց հարուստ, զրաւոր և մեծ իշխան մը, որով մեծ փառքի պիտի հասնէր Բերոնէլ . միւր միրուն երիտասարդ մը, քաղցրաբարոյ, ընտանի, միրելի, ու աղնուական ցեղէ, բայց աղքատ, և թշուառ ամէն բանի մէջ . վերջնել իրեն պէս գեղացի, ոչ գեղեցիկ և ոչ ագեղ, ոչ հարուստ և ոչ աղքատ, չես կրնար ըսել թէ կը սիրէր զինքը թէ չէր սիրեր : Ուստի չեր գիտեր աղջիկը թէ այս իրեքին որն ընտարէ . որովհետեւ բնութեամբ շատ կը սիրէր հագոււիլ կապուէլ, գեղեցիկ զգեստները, ծառաներ ու մեծամեծ պատիւներ . բայց վհուկը իրեն ըստաւ . “ Գնա, խենդ մի ըլլար . գագոր Բերոնէլ այդ զքեղիս խաբող փափաքէդ . տեսս աս գեղացին, ահա քեզի յարմար մարդ : Դու շատ պիտի սիրէր երկրորդը, և սաստիկ սիրելի պիտի ըլլայիր առաջնին, բայց երկուքն ալ զքեղ գժբաղդ պիտի ընէին . բաւական է որ երրորդը քեզի հետ սիրով կենայ : Լաւագոյն է խոսի մը վրայ պարել, քան պալատի մը մէջ սրտմաշչուքով տանջուիլ . Բերոնէլ ըլլալ գեղի մը մէջ . քան թշուառ տիկին մը ակուներով զարդարուած . աչք խարող մեծութեանց մի փափաքիր, ան ատեն երջանիկ կ'ըլլա քու երկրադործ երկանդ հետ բոլոր կենացդ մէջ,, :

ՄԿՐՏ . ԱՆՓ .  
ԱՅ . ՎԱՐԺ .

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Վիրգիլիոսի գերեզմանը :

Ա իրգիլոս Հռովմայեցւոց մատէնագրական փառացը ներկայացուցին է, ինչպէս Հյուլիոս Լիեսար անսոնց պատերազմական քաջութեանցը և ( Պոստոսն ալ քաղաքական հանձնարոյն : Ա իր զիլիոս Խտալիոյ պարծանաց մէջ ամենէն աւելի անեղծ մնացած է . ժամանակը, որ յաղթական կամարներուն վրայ բարձրագրանդակներով գեւացուցած՝ Հռովմայեցւոցմէ նուածեալ աղքատ պատկեր-

ները Ծնջած է , և ոչ տող մը աւրած է  
Աշակակամներէն կամ յնէականէն .  
և Ա իրգիլոս աւելի իրաւամքք կրնար  
գոշելքան թէ իր մտերիմն Որատիոս .  
թէ որ իր երկիւղած չափաւորութիւնը  
թոյլ տար .

Եդի արձան յիշատակի քան ըզպըլինձ մընայուն :

Իրէն անունը սրբազնն ու սիրելի եղած  
է , ինչպէս իրեն քերդուածոց ամէն մէկ  
տողերը : Խտալիս ամենէն անուանի  
քաղաքները իրենց մեծ պարծանք կը  
համարին , երբ կը յիշեն որ Ա իրգիլիո-  
սի սիրելի եղած են իրենք , կամ անոնց  
մէջ բնակած է ինքը և կամ թէ զանոնք  
իրեն անմահական քերդուածոցը մէջ  
անուաներ է միայն . և ինչուան հիմա  
աւանդութեամբ կը ցուցուին , այսպէս  
ըսեմ , իրեն քայլերուն հետքը այդ  
բազմակոխ երկրին վրայ : Իր մահուընէն  
շատ գար ետքը , 1227 թուականին՝  
Ա անդուացիք իրեն հայրենակիցները ,  
զինքը իրենց իշխանը հրատարակեցին ,  
և իրենց դրամներուն , կնիքներուն ու  
դրօններուն վրայ իրեն կենդանագիրը  
դրումեցին : Այսօրուան օրս ալ Խտա-  
լիոյ հօյակապ յիշատակարաններէն և  
ոչ մէկը այնչափ մեծարանք կ'ընդունի՝  
ինչպէս քարերու պարզ գէզ մը , ուր որ  
թերեւս Ա իրգիլիոսի աձիւնը բնաւ  
դրուած ըլլայ . բայց պատմութիւնը  
զանիկայ իրեն գերեզմանը անուանած է :

Կաթոլիկ ճամբուն վրայ Յուցցուը-  
սուած տեղը լեռ մը կը բարձրանայ , ո-  
րուն գագաթէն նայողին աշքին առջելը  
վսեմ և միանգամայն զմայլեցուցիչ տե-  
սարաններ կը բանայ . անոր համար տե-  
ղոյն անունն ալ յունարէն Բայլիքիոյ  
ըսուեցաւ , որ Հանգիստ տրտմութեան  
կը թարգմանուի : Հոռվմայեցիք ի-  
րենց սովորական յանդուգն անհամբե-  
րութեամբը , որով դիւրաւ կը յաղ-  
թէին դժուարութիւններուն , այս Յու-  
զիլիբբոյ լերան տակէն ծակելով դիմա-  
ցէ դիմաց անցք մը բացին : Այս անցքը  
50 ոտք բարձրութիւն ունի և 30 ոտք  
լայնութիւն և գետինն ալ Ա եսուվի

լաւայովը սալայատակ եղած է , որուն  
երկայնութիւնը 500 գիրկէն աւելի է :  
Փետրուար և Հոկտեմբեր ամիսներուն  
մէջ այս անձաւին մէջէն դէպ 'ի մէկ  
ծայրը նայելու ըլլաս՝ արել ասադի մը  
մեծութեամբ կը տեսնաս , որուն վառ-  
վուն ճառագայթները՝ անձաւին կա-  
մորին վրայէն բացուած լուսամուտնե-  
րէն եկած տկար լցուը սքանչելի կերպով  
մը կը կտրեն ու կ'անցնին , որով մէկ  
նայուածքով բնութե՛ հրաշալիքը մարդ-  
կային ճարտարութեան հետ խառ-  
նուած մէկ ամենասքանչելի տեսարան  
մը ձևացուցած կը տեսնես : Ի՞այց այսու-  
ամենայնիւ ճանապարհորդին առջի մը-  
տածութիւնն ու առջի հիացումը ատոնք  
չեն զրաւեր . ասոնցմէ առաջ կը փրն-  
արուէ նու կ'ողջունէ անպահոյշ աւերակ  
մը այդ անձաւին վրայ , որ է Ա իրգիլիո-  
սին գերեզմանը :

Այս շէնքս 15 ոտք հազիւ բարձրու-  
թիւն ունի և բոլորչի կամարածե է ,  
իսկ բանուածքին կողմանէ՝ ամեննեին  
անշուք ու անզարդ է : Այս շէնքիս գե-  
րեզման ըլլալը անկէց յայտնի է , որ պա-  
տին վրայ պղափ խորշեր կան , ուր որ  
Հոռվմայեցիք մեռելոց մոխրոյն սափո-  
րը կը դնէին : Այս անհարթ կերպով  
շինուած սանդուխ մը պարտեզէ մը  
անցնելով աս գերեզմանը կը հանէ , ո-  
րուն անհեթեթ խարիսխը ատեն անց-  
նելով քիչքիչ գետինը խրած է , և պա-  
տերուն երեսն ալ մեծաւ մասամբ վրան  
բուսած մոլախոտերով ծածկուած է : Ա-  
հաւագիկ այս է աւերակիս պարզ տես-  
քը , ով որ գիտէ առանց հին յիշատակ  
մը միտքը բերելու : Ի՞այց Ա իրգիլիոսի  
անունը միայն՝ ասոր վրայ ու բոլոր ըր-  
ջակայքը բանաստեղծութիւն մը , քաղ-  
ցրութիւն մը ու անպատմելի ներդաշ-  
նակութիւն մը կը սփռէ :

Ահաւագիկ այդ անպահոյշ գերեզմա-  
նին տակ կը հանգչի այն ցածուն Ա իրգի-  
լիոսը , որ ժողովրդեան ծափահարու-  
թիւններէն ամօթխածութե՛ կը խուսա-  
փէր : Այս շինական ու գաշտային տե-  
ղուանքը շատ վայելուչ եր իրեն գերեզ-  
մանի համար , որուն խանչաբարչը եղած

էր ակարակ հը և մանկութեան ընէերներ՝ հոգիաներ, և որն որ մեծ հաճութեամբ ( Դոստոսի արքունիքէն կը հեռանար՝ իրեն սիրելի եղած դաշտերուն մէջ անզբաղ իր քերդողական անուշ մտածմանցը մէջ ընկղմելու : Անոր համար ինչ աւելի ախորժելի ու սիրելի տեսարան կրնայ ըլլալ քերդող ձանապարհորդի մը համար, երբ այսպիսի բնութեան սիրովը վառուած՝ բանաստեղծին շիրմին բոլորտիքը տեսնայ հազարումէկ ծառեր, թուփեր, ու կերպ կերպ դալարիներ, ու անդիէն ծաղկըներուն վրայէն թուըտող մեղուներու անխոնջ պար մը, որ Աշակականաց Խրզին ականջն 'ի վար կը բզզան . և այս խաղաղ ու միանգամայն անուշ մելամաղ ձոտ տեսարանիս վրայ բարձրացած յաղթահասակ կաղնին, որ իր ընդարձակ հովանոյն տակը այսպահ քաղցը յիշատակներ կը պահպանէ : Օ ասոնք տեսնալով ձանապարհորդը՝ անշուշտ կը գովէ ( Դոստոսին թափանցող ընտրողութիւնը, որ լաւ ձանչնալով այս մեծ բանաստեղծին սիրտն ու հոգին՝ Արքոլիի դաշտորայքը սահմանեց անոր մնխրոցը հանգստարան, որ այնչափ Վերդողին սրտին սիրելի էին : Ը գաել տիկինը Ա իրգիլիոսին գերեզմանին վրայ խօսելով՝ այսպէս կ'ըսէ . “ Ռոգիլիբբոյ լերան վրայէն այնպիսի բնութեան հրաշլեաց սքանչելի տեսարան մը կը բացուի առջևեդ և այնպիսի խորին խաղաղութիւն մը չորս դին տիրած կը տեսնես, որ շատ դժուարին չէ կարծել թէ Ա իրգիլիոս ինքը ընտրած ըլլայ իր գերեզմանին տեղը ” :

Աղան շատ քննադատ անձինք որ անիրաւ տեղը ընդդէմ այնչափ դարուց աւանդութեան Իսղիլիբբոյ լեռը իրեն անգին պարձանքէն զրկել ուզեցին . բայց 'ի զուր . որովհետեւ բաց 'ի հասարակաց աւանդութենէն, նաև շատ պատմիչներ աս բանիս կը վկայէն : Սորորդ դարու հուզմունյեցի պատմիչ մը կը յիշատակէ որ Ա իրգիլիոսի աձիւնը ( Դոստոսի հրամանաւը Արքոլի փախագրուելով՝ Իսոցցոլի ձամբուն վրայ

զետեղուեցաւ մղոնաչափ երկրորդ քարէն առաջ : Արիշ աւելի վերջի ատեն ներու պատմիչներ ալ կը հաստատեն թէ իրենք տեսած ըլլան գերեզմանական սափորը, որուն մէջ դրած էր Վերդողին աձիւնը : — Ի՞այց աս բանիս ուրիշ մէկ մեծարանաց խորհրդաւոր ու մըստանորուգ յիշատակարան մը կայ, որ ամէն դար իր ետևի դարուն կ'աւանդէ : ( Օր մը գալինի մը կ'երեւայ Ա իրգիլիոսի գերեզմանին ծայրը բուսած՝ կամ պատահմամբ և կամ անծանօթ պանդընտի մը ձեռքով տնկած . անկից վերջը այս դափնին մեծաւ յարգութեամբ պահուելով՝ ոչ երեկը թառամեցաւ . ամէն անգամուն որ ըորնար, նորէն գեղեցիկ կանաչութեամբ կը բողըռնէր այն առասպելապատում ծառին պէս, զորն որ ինքը Ա իրգիլիոս երգած էր : Ա յս մեծարանաց վերանորոգութիւնները շատ անգամ աննշան անձինքներէ 'ի գործ կը զրուէին, բայց երբեմն ալ երեւլիներէ : Ը ատ դափնիներ զիրար յաջորդեր էին աս կերպով՝ երբոր հոչակաւորն Իւղրարդա, Ժ.Դ. դարուն կէսին, Արքոլիի Անոպերդ թագաւորին հէտ մէկտեղ եկաւ՝ գերազանց հանձար մը այդ գորովական մեծարանքը ընելու առ այլ գերազանց հանձար մը : Խրկու դար ետքը գեռ աս դափնիս անթառամ մնացեր էր, երբ հուշաւոր Իւղայի դքսին հայրը, խիստ ու դաժան Արքոլիի Ծոխարքայն Պիտրոս Իւղետոյ՝ իսոնարհեցուց իր գոռոզ դագաթը բանաստեղծի մը յիշատակին առջին : Ա յսօրուան օրս գեղեցիկ դափնի մը կայ գեռ մատաղատունկ, զորն որ Վաղիմիր Տըլալիներ անուանի գաղղիացի բանաստեղծը իւր ձեռօքը տընկած է : Ա իրգիլիոսին դափնւոյն տերեները անգին յարդ ունին, որ բովանդակ Արքոլի անգայէն անթիւ ձանապարհորդներ այցելութեան ելլալով Ա իրգիլիոսի գերեզմանին՝ իրրե սրբազն յիշատակ մը այն տերեններէն ալ իրենց հայրենիքը կը տանին : Արքոլիի ժո-

զովրդեան Յաղիլիթբոյ լերան վրայ ունեցած աւելորդապաշտական կարծիքները այնպէս խորին տպաւորուած են իրենց սրտին մէջ, որ անկարելի է ընդդիմանալ երբ ՚Նէապօլսեցի մը սկսի պատմել քեզի, որ ՚Ա իրգիլիոսի լերան անձաւը նոյն քերթողին նուազելովը յօրինուած է :

՚Ա իրգիլիոսին գերեզմանին դիմացը, ՚Ա արձինէլլայ գետին եզերքը ծառայք ՚Ս. Աստուածածնին՝ ըսուած կրօնաւորաց եկեղեցւոյն մէջ կանգնած կ'երեայ հոյակապ մահարձան մը ուրիշ նոյնպէս հոչակաւոր քերթողի մը, որ ժ.ջ դարուն մէջ ծաղկած է : ՚Ի՞ն մահարձանին վրայ կը տեսնաս դիզուած խուռն բազմութեամբ արձաններ և բարձրաքանդակներով ձևացուցած շատ մը պյալքանական պատկերներ . ՚Դրիդոնք ու Պայք՝ ՚Խոհեմութեան, ՚Խմաստութեան, ՚Քերականութեան ու ՚Պերճախօսութեամբ արձաններուն հետ խառնուած : ՚Ո՞իով բանիւ այն շիրմին վրայ կը տեսնես գեղարուեստից ամէն կերպ ձոխութիւնը . սակայն երկար ատեն անուշ տիսրութեամբ մը ՚Ա իրգիլիոսի գերեզմանին մերկ քարերը դիտելէն վերջը՝ հազիւ այս ՚Ամանածարոյ բանաստեղծին մահարձանին ձոխութեանցը վրայ վեր՝ ՚Ի վերանց մը ազքդ կը դարձնես :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Օսոք :

՚Երկար ատեն կը կարծէին բնախօսք և գեռ շատերը կը կարծէն (թէ ընտանի կովերուն սերունդը Օռուէն առաջեկած ըլլայ) : ՚Խակ ՚Վիւֆֆոն քաջզըննութեամբ քննեց և իմացաւ որ օսոքին կերպարանքն ու իր ամէն սովորութիւնները բոլորովին նման էին ընտանի ցուլերուն, որով հետեւցուց (թէ օսոքը ցու-

ւ իս . Servicii.

լին մեծդին և աւելի կորովին է . ինչպէս որ սովորական ամէն արձակձգուած կենդանիները աւելի մեծ և ուժով կ'ըլլան քան թէ ընտանիները . բայց նոր հեղինակներ շատ կերպով կ'ապացուցանեն՝ թէ պէտք չէ այս կարծեացս հետեիլ : ՚Ա ասն զի փորձով կը ցուցընեն որ այս երկու կենդանիներս կը տարբերին իրարմէ . նախ գլուխնին . ինչու որ եզան ձակատը տափկած է՝ մանաւանդ թէ քիչ մ'ալ գոգեալ, իսկ օռոքինը դուրս ուռած, թէպէտ գոմեշին շափէ : ՚Եզան ձակատը քառակուսի է և բարձրութիւնը ազքէն առնելով գրեթէ լայնութեանը հաւասար է, իսկ օսոքինը աւելի լայն է քան զբարձրութիւնը . հասարակ եզան եղջիւրները գլխուն վերը դուրս ցցուած գծին ծայրերը բուսած են . իսկ այս կենդանւոյն վրայ այս գիծը եղջիւրներուն արմատէն երկու բթաշափ աւելի ետե կ'իյնայ : ( Ռոքը տամնըցրս զսգ կողունի, իսկ եզը տասուիրեք : ՚Ա երջապէս օռոքը բնաւ եզան պէս ըքառաչեր, այլ խոզի պէս կը խանչէ : ՚Խոնցմէ յայտնի կ'երեւայ որ օռոքը պէտք է ուրիշ կենդանի ըլլայ :

՚Ծորքոտանեաց մէջ ամենէն հսկան է ասիկայ, ՚Ի բաց առեալ զփիղն ու ոնկեղջիւրը : ՚Արուն ինչուան տասր ոտք երկայնութիւն կրնայ ունենալ և վեց ոտք բարձրութիւն : ՚Վլուիը երկուքուկէս ոտք երկայնութիւն ունի եղջիւրները մէկ ոտք, նոյնպէս ևս անոնց խարսխին շրջապատը . պոչը երկու ոտք, իսկ անոր ծայրի մազերը մէկ ոտքէն աւելի երկայնութեամբ մազերով պատած են, արմատնին թաւ և հաստ : ՚Ա զին տակէն կախուած մնէն վար տեսակ՝ մը մօրուք ունի : ՚Խակ մարմնոյն ուսէն վար ետեի կողմը, ոտուըները, աշուրներուն շրջանակը և կնծիթը կարծ մազով միայն պատած են . իսկ էգինը ընդհան-